

շին նոյն է բաթուկենց տէր Յակոբի հետ։ Մեզի
անձանօթ է անոր ուխտագնացութիւնն յերսու-
սալէմ։

Տեսնենք այժմ Եօթն իմաստամիրաց
պատմութեան թարգմանութիւնն իր գրչէն։
Հ. Ն. Ակինսեն



ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ԶԵՐԱԳԻՐԻ ՀԻՔԻ ՄԵՐԱՆ ԳՐԻԳՈՐ ՆԻԽԱՑԻՈՒՑ ԵԿ 1889 ԴԱՐՈՒ ՀԻՆ Վ ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՐ

Զեռագիրս թէեւ գրիգոր Նիխացացոյ ա-
համառօտութիւնն է. դրուած է՝ զանազան Հե-
ղնակներէ քաղուածոյ հայատու թուրքերէն
գրուած բժշկարանի մը սկիզբը։ Կարեւոր անոր
մէջ այն է, որ կը յայտնէ մեզ անձանօթ հինգ-
հայ բժիշկներու անունները, որոնք ապրած են
մը. դարու մէջ։

Թանձր ու Խոշոր հատոր մ'է ձեռագիրս,
Պ. Սինէմ՝ երբ Կ. Պոլսէն կը մեկնէր երթաւ Կի-
լիկա հաստատուելու։

Ամբողջը բաղկացած է 186 թերթերէ եւ
ունի 384 էջ. բայց տեղ տեղ իշագրութեան
շարունակութիւնը սիսաւ նշանակուած ըլլալով,
ևթէ ուղղուի՝ կ'ունենանք միայն 370 էջ։

Թուրքը կոշտ ու հաստ բարեակեայ է.
Դիրք նոտր-մեծկակ եւ դիւրընթեռնի, բայց
միանդամայն՝ անմարսելի տառասխաններով
լցցուն։

4, 5 Էջերը երկսիւն են եւ շուրջանակի ունին
հրբերգ. մետր լայնութեամբ լուսանցքներ։
Հատորին հանգամանքը լաւ է, սակայն
վատ մէջը պատռուած պակաս էջեր. կազմը
վատ է՝ թէեւ ամփոփուած կաշէպատ ու ան-
շարտ է կոշտ կողքերու մէջ։ Երկայնութիւնն է՝
իսկ թանձրութիւնը 20 հրբեր, մետր,
իսկ թանձրութիւնը 5·5 հրբեր. մետր։

Առաջին էջին վրայ կը տեսնուի վարդա-
պետի մը պատկերը, իրբեւ թէ գրիգոր Նիխ-
ացին ներկայացնող, գլուխը ունի սեւ վեղար,
վրան մութ մանիշակագոյն Փիլըն մը՝ որուն բա-
ցուածքէն կ'երեւին վարդապետին ձեռքերը,
աջովք գիրք մը բռնած, ձախովն աւ խաչագլուխ
գաւազան մը։ Փիլոնին մէջի կողմը կարմիր է,

վարդապետը հագած է կապոյտ, մէջքը սեւ
գոտի, ոտքերն ալ սեւ հողաթափ։
Պատկերին դէմքը այլանդակ է, խոժոռ՝
բայց միանդամայն աղելսաւոր հայեացքով։ մօ-
րովք թուխ է, երկայն եւ հազիւ ալեւորած։
Ինքը կցած կ'երեւի կամարի մը ներքեւ, որուն
աջ ու ձախ վերեւները կան մէկ հրբեր, մետր
տրամագիծով մէկ մէկ շրջանակ։ ասոնց առա-
ջնին մէջը մեծ երկաթագիր կը կարդացուի
դրի. իսկ երկրորդին ալ՝ Սացի, բառերը։

Ամենախակ եւ անվարժ ձեռքի մը արտա-
դրութիւնն է այս պատկերը, ոչ այնչափ պա-
տուարեր գրիգոր Նիխացւոյ, զոր գծագրիչը
հայ Կարծելով՝ ներկայացուցած է զայն հայ
վարդապետի վեղարքով ու տարազով։
Պատկերիս անմիջապէս յաջորդ է զին վրայ
կը կարդացուի հետեւեալ յիշատակագրու-
թիւնը։

Ազէրւ որ իւն Հետիւուն. որ առաջեալ է Մէծին
գրիգորի Նիխացյոն, աստուածաբան վարդապետի։ Հա-
մառօտեալ բաղստատարար. Եւ վերստին ՚ի լոյս ածեց-
մաքը, ՚ի յումեմնէ Մշնաձական գլորէ։ ՚ի Բուղաղիա
արբայեանիստ բաղարիս։ Յամ մարդեղութեան. Տն
մերց Յոհ Քիս Ու. 2. Ղ. Գ. Ռ. Պ.

Սոյն գրուածը բաղկացած է 19 տողէ,
որոնց առաջին չորսը եւ վեցելորդը խոշոր եր-
կաթագիր են, իսկ մացեալները բոլորագիր։
Ամբողջը առնուած է կամարաձեւ խորանի մը
մէջ, որուն աջ ու ձախը կը զարդարեն մէկ մէկ
խաչակիր սիններ. ասոնց առաջնին վրայ կը
կարդացուի ՅՍ, եւ երկրորդին վրայ ՔՍ եր-
կաթագիր։

Ասոր յաջորդող երրորդ էջին վրայ ալ
կը գտնուի հետեւեալ յիշատակարանը.

Ազէրւ, այս որ իւն, Էլեմարտ։ Գրեցեալ եղեւ
օգնականութեամբ Մըրցն Թադէոսի Առաքելոյն, եւ մեր
լուսաւորչն։ Եւ ՚ի յաւուն Տեառն Պուկաս ամենայն
հայոց Արքազան կաթուլիկոսի եւ ՚ի Պատրիարքի։
Մէծին եւ Տիեզերածաւալ Եկեղեցւոյն Քրիստոսի Սուրբ
Էլիֆանձի մօն մերց։ Եւ ՚ի Մետրապօլութեան Տնօ-
րինակարար Քաղաքին Երուսաղեմա Սորոյ աթուոցն
Թակորա, Տեառն Յօվակիմա Արքակենցաղ եւ Առ-
տուածակմաս վարդապետի։ Իսկ ՚ի Յառաջնորդու-
թեան Քաղաքիս Կոստանդնուպոլսոյ Ջաքարեա Առ-
տուածաքարան վարդապետի։ Յամ մարդեղութեան Տն
մերց. Ուէճղգ. իսկ ըստ Հայոց թըւին. ՈւՄիս։

17 տողէ բաղկացած է այն, որուն առաջին
երկոքը Խոշոր երկաթագիր են եւ մացեալ
15ը Խոշոր բարդագիր։

Այս երկու Յիշատակարանները կը յայտ-
նեն այսպէս. թէ Բժշկակարան գրուած է Կ. Պոլսին

1793 թուականին, Դպիր Մնացականէ, որ ինքն ալ զբաղած է բժշկականութեամբ, ինչպէս պիտի տեսնենք յետոյ:

Չեռագրիս չըրորդ էջն կը կոկի՝ “Յառաջաբանութիւն զբաղոյս, այս է որոյ ասացեալ է Մեծին Գրիգորի Նիւացւոյս, եւ ի հնուց Փիլիստիայից,, Վերնագրով, չորս թերթի վրայ ութը էջ գրուած մը, որուն առաջին երկու էջը գրաբար է, իսկ միւսները հայատառ թուրբերէն:

Գրաբար մասին մէջ, բժշկութեան նախահայր Հեղինակները, ինչպէս՝ Արիստոտէլ, Պղատոն, Հեփափոկրատ, Գր. Նիւսացի եւ ուրիշներ յիշատակելէ յետոյ, կը գծէ բժշկութեան սահմանը, ու կ'ըսէ՛ թէ մարդու կը հիւանդանայ անձին անզգուշութեամբ, շատակերութեամբ, ցրտառութեամբ, բարկութեամբ կամ այլեւայլ յուղումներով եւ խորհուրդ կու տայ՝ հետեւող ըլլալ բժշկարանիս արձանագրած Խրատներուն, հիւանդութենէ զերծ ըլլալու համար, եւ կը յարէ թէ՝ ինչպէս որ հոգեկան մեղքերու քառութեան համար քահանայի կը դիմենք, նոյնպէս ալ մարմային մեղքերու՝ այսինքն հիւանդութիւններու համար, հարկ անհրաժեշտ է դիմէլ բժշկի. եւ կարող — հմուտ բժշկի, որպէս զի արագ կերպով առողջութիւնը ձեռք բերուի, եթէ հնարաւոր է:

Ապա, Մնացական Դպիր, Կ'անցի գծել Յառաջաբանութեանը թուրբերէն մասը, զոր հարկաւ համաձայնեցուցած պէտք է ըլլայ հասկացողութեանը կ, Պոլսոյ այն տաենի Հայ ժողովուրդին, որ՝ ինչպէս գիտենք, աւելի Թըբախոս էր, քան թէ աշխարհաբարախոս:

Կ'արժէ որ Թարդմանաբար ներկայացնեմ հոս, այդ թուրբերէն գրուածին մէկ մասը. բաւական հետաքրքրական է այն եւ կու տայ մեղ գաղափար մը Պոլսական հին հայ համային վրայ. աշաւասիկ.

^ւՓափաքեցայ գրել այս փոքրիկ բժշկարանս, թէեւ կարողութենէս վեր զործ մ'է, որովհետեւ ասանկ բաները աւելի հարուստ ու դրամ շատ ունեցող, հոգ չունեցող մարդու վայել է, բայց նկատելով՝ որ այդպիսին կարեւորութիւն չն տար, ես եռանդ ունեցացայ անոր ձեռնարկելու, լմկ այն մատծումով թէ, թերեւու պէտք ունեցողներ զայն կարդալու ըլլան, ինձի պէտք մեղաւորի մը ուշրժու կը հանեն: Ի՞նչ ինեմ, երակին հարստութիւն մը չունիմ որ աղքաններու բարով ընեմ, ուստի այս պղտի գիբրը սկսայ գրել, ես կահասայ, Խառուած վերը հասցնէ, ինչպէս հարեկացի Սուրբը կը լու, զայստան ի՞ւ Պոռ լուսորեցոյ:

Եւ այս որպէս զի Հայ Ազգին մէջ այս գիտուաթիւնը ծաւալի, որովհետեւ ամէն ազ իրենց յատուկ

Եթշկական գիբրեր ունին, Յոյնը ունի, Լատինը շամ Ընտիրները ունի եւ Արարը՝ ամենաընտիրը: Այս գիտութեան արմատը թէեւ Արարներէն է, բայց Լատինը զայն գերազանցած է եւ մեծ յառաջադիմութիւն ըրած: Յոյնը իսկ Գրէնկներէն առնելով թարգմանած է, որ պէս զի իր Ազգին մէջն ալ գտնուի եւ ուրիշի կարու չըլլան: Եւ մեր Հայ Ազգը այնչափ եւ այնչափ գիտութեան սիրահար է (ծաղրական է այս տողը) որ վերջն ձեռք բերելիքները թողմնէք, նախապէս ունեցածները այսինքն՝ Սուրբ Վարդապետներու գիբրերը եւ իմաստաւէրներուն խօսքերը եւ ամէն տեսակ վարդապետներու քարոզութիւններն ալ կորսնցուցած է, հողին տակը թաղած է. ինչ աղուօր գիբրեր ունեցած ենք, որոնց անունը կայ իրենք չկան, անուննին միայն լսած ենք: Ուրիշ ազգերու նայելով օրինակ առնելու ու արտաքին գիբրերը թողմնէք, եկեղեցական գրեանն արունցներու վրայ ենք, քանզի հա, Ազգին մէջ երեք դասակարդ կայ. մէկը հարուստ ու ընէղ, որ ու կերպով ուսման փափառող չէ: Եւ չի սիրեր ոչ եկեղեցական, ոչ ալ արտաքին գիտութիւններու, իր միակ մտածումն է լաւ ուտել — խմել, աղեկ հագուրել — սրգի, ուրախութեան, զուարձութեան ետքեւէ ըլլալ: Միւլը՝ գինեառունի, որձարանի յահանրդ, խաղ ու նարտ ու թուղթ խաղալէ անդին չանցնիր. իսկ Երբորդ գասակարգը աղքատ ու չքառորդ բանի կարող չէ. ոչ չարին հետամուտ է, ոչ աւ բարիին, հազիւ կրնայ իր օրապահիկը ճարելու զարդին, Գալով վարդապետներու, Աստուածաբաններու եւ Քիտութեան վաստակաւորներու, ասոնք ալ տեսնելով որ իրենց ականջ կախող կամ հետեւող չկայ կը թուղանան ու կը յուսահատին. չի՞ որ խօսողի մը առջիւ ունկնդիր ալ գտնուելու է. սակայն՝ սալպայելական գործ ծերու մտիկ ընող շատ կայ, մինչ գիտուններու ոչ միայն չեն մտենար, աւ և զանոնք կախարդ ածականով կուրակին ու կը ծաղրեն: Բարձրեալն Աստուած սայն գիտութիւնները կենդանիներու համար չտուաւ, այլ մարդու գոց, ուստի՝ հարկ անհրաժեշտ է, որ բուսականներու, կենդանիներու, եւ հանքային մարմիններու յատկութիւնները սորվինք եւ ասոնց մեր մարմային առողջութեանը չանչնակ, ինչպէս հեղուկները, ջուրերը, ոգիները, սպեզանիները եւ այլն, որոնք պարզեւուած են մարդուս առողջութեանը համար եւ իրեւու բուժարար այլազան հիւանդութիւններու, Պէտք է որ ասոնց բոլորին հետեւող ըլլանք եւ հետեւողներուն ալ յարզը գիտնանք: Թիէեւ՝ գնահատութիւն ըսուած բանը գցութիւն շտունի այս աշխարհին մէջ, բայց ես վատահ եմ որ կը գտնուին քանի մը գիտահատողներ եւ ինձի ողորմի կը հանեն, որով աշխատութիւնն պարապը եղած ըլլար: Ի՞նչ ընելի հարուստ չի՞ որ կատ մը ընէի, որպէս զի աշխարհի մը թողած ըլլայի, ուստի այս գըբըզկո պատրաստեցի մեծ գժուարութեամբ. մեծ Հեղինակներու եւ իմաստուակներու եւ վարպետներու գործերէն քաղեցի եւ համար գիբրի պարզ հասկնակի բառերով: Կ'աղազեմ Զել ով ընթերցող եղապյաներ, ներող եղէք թերութիւններուն եւ ինձ համար Հայոց մերը մը “Ոշորմիոյ մը բաէք”...”

Դեռ շատ երկար է Մնացական Դպիրի այս Յիշատակարան-Յառաջաբանութիւնը, որ

միանգամայն ամենատխուր պատկերն է այն ատենի Պոլսահայութեան բարոյական եւ մաս- սորական ինկած վիճակին. ուրախառիթ է սա- կայն դիտել, որ դար մը եւ աւելի առաջ կ. Պոլ- սոյ հայութեան ճակտին քսուած այդ կելլու, այլ եւս սրբուած, ջնջուած է գրեթէ, եւ այսօր նոյն Հայութիւնը կրնայ մինչեւ մէկ աստիճան պարձիլ իւր գիտնասէր եւ ուսումնասէր յա- ռաջադիմութիւններով . . .

Յառաջաբանութիւնը աւարտած միջոցին, Մնացական իւր աշխատութեան պարունակած նիւթերուն վրայ ընդհանուր գաղափար մը կու այ եւ առ այս՝ կը ներկայացնէ տեսակ մը ջուցակ թուրքերէն, ուրկէ կ'իմանակը թէ գործը երկու մասի է բաժնուած. առաջնը կը փերա- բերի մարդկազմութեան, իսկ երկրորդը բոլոր հիւանդութիւններու յատուկ բուժական դեղե- րու եւ դարմաններու:

Մարդակազմութեան ցուցակը ունի 25 գլուխ եւ կը խօսին՝

Ա. Մարդկային մարմնին կազմութեանը վրայ ընդհանրապէս: Բ. Մօր արդանդին մէջ սաշմը ի՞նչպէս կը կերպարանաւորուի: Գ. Մար- դուս բոլոր անդամներուն պաշտօնավարութեանը վրայ: Դ. Մարդուս ուղեղին վրայ: Ե. Թէ ծծկեր տղան ի՞նչպէս սնուցանելու: Զ. Յօդուած- ման կազմութեանը վրայ: Է. Մարդուս ստեղծ- ման ժամանակը: Ը. Մարդուս գլուխին վրայ: Ժ. Աչքի եւ անոր հիւանդութիւններուն վրայ: Ճ. Ականջին վրայ: ՃԱ. Քիթին վրայ: ՃԲ. Բե- րանին վրայ: ՃԳ. Սիրտին վրայ: ՃԴ. Թոքե- ղին վրայ: ՃԵ. Լեարդին վրայ: ՃԶ. Փայծա- ձին վրայ: ՃԿ. Երիկամունքին վրայ: ՃԸ. Մաշ- ներուն վրայ: ԻԱ. Զարկերակին վրայ: ԻԲ. Մէ- լին ու կղղանքին վրայ: ԻԳ. Քրտնաւորու- թեան վրայ: ԻԴ. Սերնդագործութեան վրայ: ԻԷ. Դաշտանի վրայ:

Թուրքերէն այս Ցուցակին երկրորդ մասը կ'լսակարգութիւն չունի, բայց կը յայտնէ թէ կը խօսի դեղահատիկներու, փոշիներու, դեղամանուններու, ողիներու, սպեղանի- ներու, օշարակներու, դեղաջուրերու, իսա- ծական զանազան դեղերու մասին: Ցուցակը կը փակէ թուրքերէն աղօթքով մը՝ որուն թարգ- մանութիւնն է՝ “բարձրեալլէ Աստուած, գուն սաջողէ Մնացական ծառայիդ, ով Աստուած:”:

Յառաջաբանութեանս անմիջապէս կը յա- ջորդէ Մարդակազմութիւնը, որուն վերնագիրն է՝

“Յաղագս կազմութեան մարդոյն, զոր ասացեալ է Մնենի Գրիգորի Նիւսացւոյն եւ աստուածա- բան վարդապետի, համառօտեալ բաղդատա- բար:”:

33 էջերու մէջ ամփոփուած է Նիւսաց- ւոյն այս գործը, եւ ունի ժէ գլուխ, եւ բնաւ չի համապատասխաներ թուրքերէն ցուցա- կին գլասկարգութեան. Հոն՝ ինչպէս տեսանք 25 գլուխ ներկայացուած է, մինչ հո 17 գլուխ:

Ա. Գլուխը կը խօսի Մարդկային մարմնին կազմութեանը վրայ ընդհանրապէս: Բ. Խրատ- ներ են, Յաղագս սննդեան մանկան: Գ. Թուր- քերէն ցուցակին համաձայն է եւ կը ճառէ վասն Անդամոց գյացութեան: Դ. Վասն ստեղծ- ման Արամայ, թէ որում ժամու ստեղծ զնա Աստուած: Ե. Վասն ստեղծման եւ գլուխ եւ ըլլեղան: Զ. Յաղագս ստեղծման աչցն եւ որպիսութիւն ըստ կարգի: Է. Վասն ստեղծ- ման ականջին: Ը. Վասն ստեղծման բերանոյն: Ժ. Վասն ստեղծման սրտին: ԺԱ. Վասն ստեղծման թու- քին: ԺԲ. Վասն ստեղծման լերդին: ԺԳ. Վասն ստեղծման փայծեղին: ԺԴ. Վասն ստեղծման երիկամանցն: ԺԵ. Վասն ստեղծման լեղոյն: ԺԸ. Վասն ստեղծման փալիլշտին: ԺԾ. եւ վերշինը՝ Վասն ըստեղծման երկորեացն որ է ձուրըն:

Ըստ ցուցակի՝ թէեւ ութը գլուխ կը պակսի, բայց ուշադրութեամբ դիտելով կը գտնենք, որ առաջն գլուխին մէջ ամփոփուած ու խտցուած են այդ պակասները:

Մարդակազմութեան ԺԷ. գլուխին յա- ջորդ էջին վրայ “Յաղագս վերջաբանու- թեան Առաջին Հատորոյ, տիտղոսով էջ մ'ալ կայ որ է հետեւեալը.

Աւարտեցաւ առաջին հատորն՝ կազմութեան մարդոյ եւ զանայն պարագայիւք որ կայ ՚ի մարդոյ, ՚ի ներքոյան եւ ՚ի արտագոյան, եւ ամենայն փասոս ցա- ւոց եւ ակարութեան որ գիտի մարդոյ: Այլ եւս, տա- րեաց իշխանութիւնն որ իշխեն՝ ՚ի վերայ անդամոց մար- դոյ, եւ մալորակաց ներգործումն, եւ համեմատութիւնն, գոյ, կարգի եղաք, ըստ կանոնի քերդազա- զաւանանքն ըստ կարգի եղաք, ըստ կանոնի քերդազա- զաւանանքն ըստ կարգի եղաք, եւ ամէնթմասա որբոյ եւ հակառի հարազատ եկեղեցւոյն քրիստոնու, որ թաք- մանեալ է ՚ի վարդապետաց յունաց, եւ յելենացց եւ յեփութեցց, եւ մեծ բժշկապետացն բանից, Գալիանոսի բարբառու Հայոց, եւ սփակցաւ ամենայն ուրբատ ամեղե- րաց, ՚ի չորհացն Աստուածոյ: Եւ մեք վերասին ՚ի լոյ- ածեցար, մանկանցն եկեղեցց եւ բարեսէր երբայրց մերց, եւ յորժամ ընդերնուք յեղեցէք Պնաձականուու:

Համ ու շամ զարմանալի է, որ Մնացական Դպիր Չեռագրիս առաջին էջին վրայ զգրեդոր Նիւսացին հայ վարդապետի վեղարով ու տարազով ներկայացնելէ յետոյ, այս Յիշատակարան գրութեան մէջն ալ զայն բացէ ի բաց Հայոց վարդապետ կը հրատարակէ, մինչ՝ աւելորդ է ըսել, թէ Գր. Նիւսացին ելքայր Ս. Քարսեղի, Յան էր, ապրած չորրորդ դարու մէջ 330—400ի ժամանակամյոցին:

Գր. Նիւսացւոյ անոնով եղած Մարդակազմութենէն շատ օրինակներ կը գտնուի մեր մէջ եւ իմ հաշւոյս, ներկայս Զորբորդն է որ կը պատահիմ: Առաջին երկուրը տեսած եմ Պարիսի Bibliothèque Nationaleի հայերէն Չեռագիւներուն կարգը, իսկ երրորդը՝ Խոհեմատարի Ս. Խաչ վարժարանի Մատենադարանին մէջ, անոնց մասին գրած եմ արդէն 1889ին¹:

Գր. Նիւսացին ունեցած է բազմաթիւ աշխատութիւններ, որոնց մէկ քանին, մանաւանդ Մարդակազմութիւնը հայերէնի թարգմանած են 717ին և Պոլսոյ մէջ, Գաւիթ հիւպատ եւ Ստեփանոս Սիւնեցի Եպիսկոպոսը², եւ իրաւամբ գեղեցիկ էջ մը բացուած է այդուութերորդ դարու հայ Բժշկական պատմութեան մէջ:

Խճ այնպէս կը թուի թէ Ստեփանոս Սիւնեցւոյ թարգմանածն այս Մարդակազմութիւններուն հիմ եւ առաջնորդ եղած է: Ամենասերտ նմանութիւն մը կայ Գր. Նիւսացւոյ Հայերէն Մարդակազմութեան եւ Ապուսյիդի, Ամիրտովկաթի եւ Ասարի Բժշկարաններու մէջ գտնուած Մարդակազմութիւններուն միջեւ:

Մասնաւոր բաղդատութեամբ մը այս կետը ուրիշ առթիւ աւելի լուսարաններու խոստամամբ, այժմ պարտաւոր կը զգամ զիս յայտարարել, թէ 1889ին Վենետիկի վանքէն հրատարակուած Նիմիսիոսի Յաղագս Բնութեան Մարդոյ գործը, երբեք եւ երբեք Գր. Նիւսացւոյ Մարդակազմութիւնը չէ, ինչպէս արդէն Հ. Գար. Զարպհանէլեան ալ նոյնը կը խոստուած իր Հայուկական Թարգմանութիւնը

¹ Արեւելք կ. Պալույ, Զ. ապրի, Թիւ 1731,
1 Կոյեմ. 1889: Թիւ 1733, 4 Կոյեմ. 1899, Թիւ 1928,

² Յուլիուս. 1890: Կոյեմ. Սահմանական, Հատոր Ա.
Էջ 178: Ազամշեան Պատմ. Հայոց, Հատոր Ա, Էջ 178:
Հայկ. Թարգմանութիւնը Կայուսաց, Վենետիկ 1889,
Էջ 371.

Նախնեաց,, (Էջ 371) երկասիրութեան մէջ՝ Նիւսացիոս տարբեր հեղինակ մ'է, որուն սոյն աշխատութիւնն ալ թերեւս Ստ. Սիւնեցին թարգմանած ըլլայ, ինչպէս Հ. Զարպհանէլեանի հատորին վախճանը դրուած Յիշատակարանէն կարելի է մակարերել:

* * *

Մնացական Դպիր Նիւսացւոյ Մարդակազմութիւնը աւարտելէն յետոյ, կ'անցնի երկրորդ մասին այսինքն բուն բժշկականութեան, եւ անոր սկիզբն ալ կը գծէ երկրորդ պատկեր մը ամենայլանդակ, որ կը ներկայացնէ իբրեւ թէ ձմինոս բժիշկը երկայնամօրուս փաթեթցաւոր մը աթոռի մը վրայ նստած, Նարնջագոյն տարատով ձախ ձեռքը համրիչ մը. խոհուն դէմքով՝ Աջովք կը քննէ ձախ բազկերակը գտակաւոր հիւանդի մը, որ դէմը նստած է կապոյտ շալլ վար հագած: Երկուքին ալ դէմքը թուրբ ջարարները յիշեցնող վայրենիներու նման են ոչ բժիշկի եւ ոչ ալ հիւանդի շնորհք ունեցող: Պատկերին վերի դին բժիշկին գլխին վրայ շրջանակի մը մէջ նոտրագիր գրուած է այս Շալինոս բժիշկն է, իսկ հիւանդին վրայ այս ծաւաքարն է որ նայի: Կան նսեւ գեղարարական գործիքներու նկարներ, զըր օրինակ կշիռ, գրելս, ունելի, վնասարան եւ այլն, ձալինոսի եւ իր նայած հիւանդին ոտքերուն նելքեւ գրուած է նոտրագիր, “Ասէ Շալինոս բժիշկն թէ, պարտ է երակն՝ ձախ ծիւն տեսնաս,,, յետոյ ուրիշ գործիքներ, որոնք թորիզ շիշ մը, մաղ մը, փոշի շինող բար մը եւ սանդ մը:

Իր այլանդակութեամբը սակայն, իսրադաւոր է պատկերս, զըր եթէ Մնացական Դպիր աւելի գեղեցիկ կերպով շնչած կամ գծագրել տուած ըլլար, խիստ հետաքրքրաց շարժ յիշատակ մը թողած պիտի ըլլար:

Այս պատկերին կը յաջորդէ Բժշկարանը, որ ամփոփուած է ինը թերթերու մէջ՝ 18 էջով: Ունի չորս Գլուխ. Առաջինին նիւթիւն է Յաղագս երակ տեսանելոյ, որ է նաւզըն ներկրորդը կը խօսի Յաղագս ըրտնելոյ, հիւանդին մահու եւ առողջութեան: Երրորդը՝ Վասն ծնոնլային՝ որ է աղքըն, կերպըն, հոտըն եւ դրամն, լաւն եւ վաղն ճանաւ չելոյ: Զորբորդ եւ վերջին Գլուխը՝ որ ամենէն երկարն է, նուիրուած է, Վասն ճանաւ իւլիւզ զուզըն եւ զդրուալն զողին:

Ամիրտոլվաթի Օգուտը բժշկութեան աշխատութիւնն առնուած են այս բոլոր գրուածները դոյջն փոփոխութիւններով եւ գրեթէ կիսատ, զըր Մնացական աւարտած պահուն կը զրէ հետեւեալը՝

“Աստուած, որ պիտի պատահի այսպիսի ցաւերս ի վերայ մարդոյ, նորա համար վասն մերց պիտոյից ստեղծեաց, եւ պատրաստեաց այսքան դեղօրեաս՝ խոտելինս, եւ այսքան ծաղկներս, եւ մետալականս, եւ անասնականս։ Եւս առաւել ետուր իմաստութիւնս բժշկական ազգի մարդկան, որոյ ձանաշն եւ գիտենան զրութիւնն եւ ներգործութիւնն, զիշեռ եւ զափս, որոյ տողին նմա փառք եւ յաւիտեանս ամէն։ Մնացական, ծառա, յիսուսի, Քրիստոսի Փրկչին մերց Տեառն։”

Այս տողերէն յետոյ կը սկսի դեղօրէից ցուցադրութիւնը, խիստ մանրամասն բայց ամբողջ հայատառ թուրքերէն, որուն վրայ ծանրանալ աւելորդ կը համարիմ։ Հատորին 53 էջէն սկսած մինչեւ 378 էջը կը գրաւէ այս տաճկարարառ դեղաբանութիւնը, ամբողջ ձեռագրին երեք չորրորդէն աւելին զոր հարեւանցի բաղդատութեամբ՝ կը գտնեմ թէ Ամիրտոլվաթի եւ Ասարի աշխատութիւններուն թարգմանութիւնն է։

Այս թուրքերէնին սկիզբն ալ դրած է Մնացական պատկեր մը, որուն մէջ՝ իրեւ թէ Արևատուէլ եւ Պղատոն փիլիսոփաները ներկայացուած են։ Եւնիչքրիական դէմքով ու տարազով երկու տգեղ անձեր են ասոնք ձիթենիի մը հեղուկ բռնած է, իսկ Պղատոն ձախովը տերեւ մը. երկուքն ալ այսպէս՝ դեղաբարութիւնը յիշեցնել իմն ուղելով։ Բայց թողունք անշահագրգիռ պատկերն ալ եւ անցնիք կարդալ ձեռագրին վախճանը զետեղուած Յիշատակարանը, որ Հայ Բժշկական զատմութեան տեսակետով աւելի կարեւորն է եւ թանգարժէքը։ Խոշոր նոտրագիր է այն երկու էջի մէջ եւ է հետեւեալը,

Յիշատակարան։ Գրգուս։ Հեքիմարանի։

Եւ ահա աւարտեցաւ, Բժշկարան գիրքն՝ ամիտեան մերց յիսուսի, Քրիստոսի Փրկչին մերց ՌԴՂԶին։ Եւ յաբարացւոց, ՌՄԾ-ին, ըւամազին ԻՄ-ին, յաւուրն սութան սէլիմ խանին։ Այլ եւ յիշեցիք վարժապետն իմ ուրիշուն ողու յօվցեալ բէնիւ սուրուն, Եւ ասւուս յօվցեալ բէնիւ ըստեբանն, եւ գետապէն բէնիւ եւ ուրիշուն, այլ եւ, սուրու Ստանին, որոյ այսուբեքն, բանաստեղծք, բժիշկ էին, եւ բազում արէստու յօւսեալ եմ ՚ի սույնց։ Տէր լրաւորէ հօգիսն։ Յաւուրն՝ հայրապետութեան, մերց՝

Եւ ՚ի հայրապետութեան Սեառն զուկասութեան. Մըրց Երբուաղէմի Աստուած ընտիր կաթու- Սեառն, գետրոս սըրա- ղիկոսի ամենայն Հայոց։ Կենցաղ վարդապետի։ ՚Ի լրակազմ, գահու տերունեան ՚ի սուրբը Էլմիրածնի։

Իսկ եւ ՚ի յառաջնորդութեան կոստանդնուպոլիս, Տեառն Զաքարիեա Աբհի եւ աղքասէր եւ աստուածարան վարդապետի։ Աւարտեցաւ։

Սցն Յիշատակարանէս կ'ուսանինք նախ, թէ Մնացական Դպիր 1793ին սկսած է գրել իւր Բժշկարանը եւ աւարտած երեք տարիէն 1796 Մարտ ամսի 21ին։ Բայց Կիմանանք նաեւ թէ մէր դարու մէջ ապրած են չըրս Հայ Բժիշկները ցարդ անձանոթ, որոնք ուսուցիչ եղած են Ձեռագրիս գրիւնը Մնացական Դպիրին։ Այս Բժիշկ Հայութ Բժիշկներն են՝ 1. Բժիշկ Համբարձումը Պէքմէզի օղլու, 2. Բժիշկ Ստեփան Սահմանը, 3. Բժիշկ Էքնատիոս Միացի գէն եւ 4. Բժիշկ Սահմակ։

Մնացական Դպիր, ասոնց ոչ միայն Ուստա (Վարպետ) մակդիրը կու տայ, այլ եւ՝ “Բանաստեղծ”, կ'անուանէ զանոնք, իման ոչ թէ քերդու, այլ բան հնարով, գեղ ստեղծող։

1796ին՝ այս չըրս Բժիշկներն ալ արդէն մեռած ըլլալու էին, որ Մնացական անոնց համար “Տէլ լուսաւորէ հօգիսն”, կը գրէ. ունեցած էին արգեօք գրաւոր աշխատութիւններ, յայտնի չէ. բայց թողած էին երախտագէտ մը Մնացական Դպիրը, որ անոնց փորձառութենէն ուսանելով, ինքն ալ սկսած էր Բժշկութեամբ պարապիլ եւ օր մ'ալ սկսած էր Բժշկութեամբ պարապիլ եւ առանց որոյ անցիշագրի պիտի կորնչէին սոյն չըրս Բժիշկները, եւ անոնց հետ նաեւ պիտի կորսուէր Բժիշկ Մնացական։

Սցն կարեւոր Յիշատակարանը աւարտելին յետոյ Մնացական Բժիշկ Կաթուղիկոսին ուղեալ վեց տող ոտանաւոր մը կ'արձանագրէ՝ սա պէս։

՚ի հօրէ ես ընտրեալ ու հօլիւ բարի։ Միկդար ըսրօրիչ հայրդ մեր արհի։ Կըստեալ ես յակուօջ քարօղես ցրի։ Աշորդ հաւույն մերց Մըրույն Գրիգորի։ Կարն իմ չէ բաւ, չէմ ծանօթ գրի։ Արդ աղաւեմ ներել ինձ, մէզաւորի։ մնացիանին։

Եւ այսու կ'աւարտի ամբողջ ձեռագիրը, որ ողջափական միքնահնար նորութիւն

մը չի պարունակեր, եւ կը ներկայանայ մեղ իրբեւ աջէն ձախէն քաղուած հաւաքածոյ մը, բայց կ'աւելցնէ խիստ կարեւոր էջ մը ժլ. դարու Հայ թժշկական Պատմութեան այն հինգ բժիշկներով, որոնք անծանօթ եւ անյայտ էին մեզ:

Բերա, 10 Փետրուար 1921:

80.թ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԻԳՈՒՄԵԱՆ



ՊԱՅՄԱԿԱՆ

ՀԱՅ ԱԶԳԻ

ԵՒ ՅԱՏԿԱՊԷՍ ԿԱՐՆՈՅ ՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԴԵՐՄ. ՎԱՏԵՐԱԳՐԵՐՈՒ ՀԱՄԵՄԱՏ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ)

Այս միջոցին — բաց ի արդէն հարիւր հաղարներով կոտորեալներէն — հայութեան ամենամեծ համար “Հետապուած” էր, արդէն բնակավայրներէն եւ ճամբան էր դէպի անապատ, մասամբ հոն հասած: Ասոնց ամենուն համար չեր արժեր հրահանգը, եւ ասոնց ամենուն համար կը մարտ տարադրութիւնն իւր ամեն արհաւարք: “Սաեւ մացեալ դուշնաքեայ թուով Հայերը, որոնք տակաւին չեին հանուած բնակավայրերէն, որոնք ուստի “սպառչյան” իւր թէ պիտի չաքսորուէին, շատ դիրութեամբ կրնային հասկցուիլ այն Հայոց շարքին մէջ, որոնք “իշենց անուշոյն արեւութեան իւ սպառչյան”: Այսինքն ի վերջոյ դիրաւ կրնար մեկնուիլ ուղղուածին պէս: Այսպէս իրօք ալ մեկնուած է: Յանցաւորները պատժելու խօսքերն ի հարկէ թշթի վրայ միայն էին եւ անունները միայն պիտի նշանակուէին, եթէ այս ալ կատարուէր: Մածուկ հրամանները ճիշդ հակառակը կ'ըսէին (“Նայիմ”, էջ 17 եւն): Այս ամբողջին խարեւին կիրծիք մ'ըլլալի կը տեսն ուսի այն ծածկածին նրամանուն, որ ճշէի 3 Սեպտ. 1915 Ռուսականաւ է (թ. 502): ուղղուած Հալէպի կուսակալութեան, եւ որ կը հրամայէ. “Կը յանձնարարներ որ այն դորձողանելները, որոնք նրանց անած ենք ձեզ ընել, նախ դորձութրուին, յիշեալ աղջին” (= Հայոց) արուց վրայ, եւ թէ նոյնպէս անոնց ենթարկեք իսկայան և որոյցիլ: Առ այս վարանելի ուաշուծեաները նշանակեցէք: Ասի արդէն մեկնութեան պէտք չունի:

Նախ գերմ. հիւպատոսները, որոնց անձնօթ էին ի հարկէ այսպիսի ծածուկ հրամանները, կը զդային թէ հակառակամաններ եկած ըլ-

լալու են: Թողունք որ Տրապիզոնի հիւպատոսը “յսյո չունէր յաջողութեան” քանի որ վալին և երիտասարդ - թուրք կոմիտէի հանդէպ անզօր է, եւն (8 Սեպտ., թ. 162):¹ Հալէպի հիւպատոսը կը տեղեկադրէր. “Ըստ երեւութիւնի կառավարութիւնը քանի մ'օրէ ի վեր ընդհանուր հրահանգ խաւրած է թէ այն Հայերն, որոնք անծանօթ եւ անյայտ էին մեզ: Բայց եւ այն իւրենց բնակավայրերը կը դանուին, հոն թուրին: Բայց եւ այն իւրենց էլեւ կամաց անդաման է անդաման մասներու թիւը 25է բարձրացած է 40ի, յետոյ 60ի: Հոս նաև կը տիրէ միւս կայանները՝ զայրացած է ժանդարմէնութը: Բանակի օթեւանուղիները վարակուելու վատանդի մէջ են: Զինուորական շահն իսկ կը պահանջէ որ գաղթականաց բարձրացած է 40ի, յետոյ 60ի: Հոս նաև կը տիրէ միւս կայանները՝ զայրացած է ժանդարմէնութը: Բանակի օթեւանուղիները վարակուելու վատանդի մէջ են: Զինուորական շահն իսկ կը պահանջէ որ գաղթականաց բարձրացած է 40ի, յետոյ 60ի: Հոս նաև կը տիրէ միւս կայանները՝ զայրացած է ժանդարմէնութը: Բանակի օթեւանուղիները վարակուելու վատանդի մէջ են: Զինուորական շահն իսկ կը պահանջէ որ գաղթականաց բարձրացած է 40ի, յետոյ 60ի: Հոս նաև կը տիրէ միւս կայանները՝ զայրացած է ժանդարմէնութը: Անվանութիւններու ընդունութիւնը կը դառնայ օգնութիւն մ'որեւ ձեւով, օրինակի համար Պատրիարքին միջնորդութեամբ դրամ խաւրել, (9 Սեպտ., թ. 164): Ծառական կը գրէր Աստանայի հիւպատոսը՝ թիւգէտ “Դրան կողմանէ 31 Օգոստ. թուականաւ կայսեր Դեսպանատանէ եղած ծանուցումը Հայոց մասին, պարզապէս ամենամէր իսբէնութիւն է. որովհետեւ Դուռը յետոյ այս տեղ խաւրուած վերահսկիլին: Ալի Միւնիթ պէյի պնդելովն՝ այն հարգանքութիւններու վնասն չէ: Իշխանութիւնք բնականապէս եւ համանաւին համեմատ կը դործեն եւ իւ շրջան արագութիւն առանց ինքունիւն տառած Հայութիւնը (առ Order) պատճեն Հայոց նիւը հաս հաւանութիւն արդէն իւ քերած շնորհ 1909ի Երեւանութիւնուն շնէրու լանդուածը: Կարելի է ու ուրութեան շնէրու լանդուածը: Կարելի է ու ուշգերմ. մամուլը՝ հակառակ շայութ նուրբ հիւպատութիւն ուրացմանց (Dementie): մանրամասն զբաղի այս խժդժութեամբը²: Բայց

¹ Տրապիզոնի նահանգին անունը չկար թալաւթի հրամանագրին իրու համար Հուկէնութիւն (մանգամայն իրու “Պատասխան Օգոստ. 28 հեռագորդուն”) կը գրէր Տրապիզոնի հիւպատոսին՝ “Քիչ օր յառաջ իրու թէ 29 Օգոստ.” Դուռը վիլայէթներու մեծագոյն մասին, ի հարկէ ի բաց առեալ Տրապիզոնը, հազորդած է թէ տարագրեալ Հայոց գէմ բռնութիւնները դատաստանաւ պիտի պատճեն, եւ կրկնութեանց պարագային դաւառական իւնաւունութեան մեծագոյն մասին, ի բնակներ պատասխանատուութեան ընդունած է այս շրջաբերական-հեռագորդուն գէրմ. նորբանաւութիւն մը: Կը խնդրեմ որ (ձեր) արդէն տեղի կագագած գէպերուն մասին մանրամասնորէն սուուգէր, եւ եթէ հաստատուին յարմար ձեւով վալին ու լարութիւնը հրամարէր իշեալ շրջաբերական-հեռագորդուն վայութիւնը (7 Սեպտ., թ. 161): - Ասոր պատասխանն է Bergfeld հիւպատոսին գրածը. Ավալին քով՝ որ տակաւին մերածած չէ եւ Երիտասարդ - թուրք կոմիտէի հանդէպ առնելիք քայլերէս յալուղաներին ընդունութեան մը վէճ յաւառը: Սակայն եւ այնպէս յանձնարարութիւնը կը կատարէմ, բայց իսկ խնդրեմ որ այս միջոցին դրան յիշեալ շրջաբերական-հեռագրին պատ աեղույց դաւառական վարչութեան հարդարութեանը (8 Սեպտ., թ. 162):

² Օսար մամուլ մասին այս դիտողութիւնը կամ ունշուշտ այն իրութեանց հետ, որոնց առջեւն առ միւս կը ցուցնէ թէ ու բք կառավարութիւնը: Փաստա-